

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԱՂԱՆԴ

Հօր մը պէս բարի, Յիսուսի նման քաղցր, որ ամէն տարի կուգայ լեցուն գրպաններով բաշխուելու մեծին ու փոքրին, աղքատին ու հարուստին։ Կաղանդը պապենական ժառանգութիւն մընէ, գուցէ խորհուրդն ու եղծուած նշանակը Վանատուրին, «ամենաքեր նորոց պաղոց տօնից հիւրընկալ դիցն Վանատրի», որ ամէն տարի կ'անցնէր մեր հողերէն եւ սիրտերէն, մեզի թերելու գոյնագոյն բարի հները մեր աշխարհին։

Ամանորը գեղեցիկ աւանդութիւնն է մեր ցեղին եւ անցեալին, հրիտավակը՝ ժամանակը նորոգել զիցող մեր պապերուն: Այժմ վերածուած է ան անկենդան ծառի մը խորհուրդին, եւ դադրած է ըլլալէ ոգի մը, զօրութիւն մը, նոյնիսկ հանդէսը ժամանակին: Ո՞ւր է երբեմնի իր հրայրքը, Նաւասարդէ Նաւասարդ, որ Աշուշատի հողերուն վրայ ուռնացած որքասունեկէն կը կախէր արեւախայծ բարիքները մեր աշխարհին, հրաւիրելու մարդերը որ հողին, ջուրին եւ լոյսին մատուցանէին իրենց երախտիքը:

Ամանորը այժմ վերածուած է խրտուիլակի մը, բարեպաշտօն պապուկի մը։ Որքա՞ն ցանկալի պիտի ըլլար որ այս աստղագարդ գիշերով իջևէր ան մարդոց սիրտերուն խորը, մոզական շուրջառի մը նման, եւ իր պարզեւը ըլլար, շինծու ծառի մը փոխարեն, խաղաղութիւն, երանութիւն եւ հաշուութիւն աշխարհին։

Տակաւին մինչեւ երեկ մարդերը վեր կը նայէին, իրենց պապերուն կողմէ հարտարապետուած կեանքի մը՝ աւելի ընդարձակ, աւելի գեղեցիկ, կաւեն զերծ ապրումի երազով։ Եւ այդ մարդերը

առանց մոզեր ըլլալու կամ աստղեր հալածելու, կը տեսնէին լոյսը իրենցմէ ներս բայց մանաւանդ ծոցը ոստայնին, որուն առհաւական յուշքը չէր մեռած անոնց հոգիին խորը։ Այդ օրերուն, իրենց երկինքը մոռցողներն անզամ, զերծ չէին ամռէիչ եւ քաղցր այս կրկներեւոյթէն։

Հիմա երբ աշխարհի հորիզոնները կը պատոին եւ նամբաները փոշի կ'ամբանան հոծազանգուած սպանդի գործի ներուն ներփեւ։ Կաղանդի եւ Ծնունդի աստղերը ալ չեն վառեր մեր հոգիները։ Տակաւին մինչեւ երեկ իին աշխարհի ամբողջ լայնեռվ մեր ժողովուրդը կը հաւատար կաղանդի եւ Ծնունդի խորհուրդին։ Այդ վստահութիւնը գերազոյն հաղորդութիւնն էր, որով զօտեպինդ, մեր պապերը նուանեցին դարերը եւ մեզի յանձնեցին անմիւթ տապանակը մեր յոյսին։ Կ'անցնին տարիներ, յափշտակելով մեր հոգիներէն խանդն ու խորհուրդը, իշեցնելով մեր մէջ հոգեխոռով տարակոյսը գիշերներուն։

Իրաւամբ ըստած է թէ Աստուած ինքինքը կը նանչնայ ստեղծելով, այսինքն ինքինքը ըլլալով։ Մենք այն ատեն միայն ի վիճակի կ'ըլլանք քակելու անցաւորին կնիքը, երբ կը յաջողինք նորոգելու զմեզ։ Թերեւս ամենէն ընդարձակ բառը մարդկային հմացական եւ բնախօսական արարքները բնորոշող։ Ծնիլ ու մեռնիւթ փոփոխական երեսներ են մէկ եւ մեծ երեւոյթի մը՝ զոր սխալ չէ թերեւս յափշտենական նորոգում անուանել, իբր աւելի արդիական եւ իրաւ անդրադարձ մը յափշտենական վերադարձէն։

Մեռնելու եւ մանաւանդ ծնելու արարքները մէկ մէկ թեւեռներ կը դառնան որոնց թեւերէն կախուած են մեր կեանքը կազմող ժամանակի միւս մեծ կտորները։ Կաղանդը մեկնակետն է այս գաղափարականութեան։ Նոր Տարին ժամանակի հասկացողութիւն մըն է, որուն իրաքանչիւր վայրկեանը կտոր մը յափշտենականութիւն է, երէ լեցուի մեր կեանքէն եւ իրագործումներէն։ Սակայն ժամանակը անրովանդակ գաղափար մը պիտի մնար առանց միտքին, որ հոս կը նշանակէ բոլոր ապրումներու զումարը, այն չափով որով յաջողած է անոնց մեծ գաղտնիքէն քիչ մը բան սեւեռնել։ Զենիք յաւակնիր հաստատելու թէ միտքը լուծած է երկինքը, կեանքի գերազոյն իրականութիւնը, բայց կը հաւատանք թէ գաղտնիներու այդ անդունդէն խորշիկներ ինկած են մեր սեւեռումին։

Կեանքը երկու բաժին ունի, կրկնուող բաժինը եւ նորոգուող մասը։ Այս վերջինն է որ կեանքը կ'ընէ տեւական եւ կենդանի նոր օրին դիմաց, անցեալէն առնելու համար ինչ որ իրագործելի է դեռ այդ նոր Օրին մէջ եւ ճգելու՝ ինչ որ իրապէս իինցած է եւ անպէտ դարձած։ Անցեալին մէջ բաներ կան մեր կեանքին վերաբերեալ՝ որոնցմով մարմնաւորուած է, բիւրեղացած է Յաւերծը։ Ասոնք թէն անցեալին մէջ՝ բայց վեր են անկէ, եւ մենիք անոնցմէ շատ յանախ կը ստանանք մեր ստեղծագործ ներշնչումները,

անոնք անգամ մը եւս ծնցնելով մեր հոգիներու մէջ։ Ասոնք կուզան հանդիսվելու մեր գերազոյն խսութեան դէպի ապագան գրգռուած՝ որ ոգի կը կոչենք եւ որ աստուածային խսկրանէ եղող բանին ցոլքն է մեր մէջ . . .։ Եւ այս ոգին անձանօր եւ նոր վաղուան մէջ կը միշէ իր լուսաւոր ծայրը, այդ անգոյ ժամանակին մէջ դնելով իր նորութիւնը։

Ինչ որ չի նորոգուիր, մեռած է։ Քերթողը, նկարիչը, կրօնաւորը, որոնիք չեն կրնար եկող ամէն օրուան մէջ նորոգելու իրենց միտքը, ոնք, ոգին, դատապարտուած են մեռնելու։ Չորցած տերեւներու եւ նիւղերու պէս անոնք քօթափուելու միայն արժանի են կեանիքի մեծ ծառէն։ Ի վերջոյ պէտք է խելամտինք քէ մենիք չենք եկած հոս, մեզի տրուած ժամանակին մուրհակը սորբազրել ու երթալ։ Եկած ենք զմեզ աւելցնելու մեր մասերուն մէջ, զմեզ խորանարդելու, անգամ մը եւս ծնելու։

Տառապեցանք, սիրեցինք, մաշեցանք, բայց նոր Տարուան սեմին՝ այս արարքներուն անդրադարձներն են որ պիտի շարունակեն խմորը կազմել մեր գալիքին, անշուշտ որոշ յաւելու մեներու։ որովհետեւ ամէն ապրում մեր հոգիին վրայ նամբու մը պէս է. նույնան արցունիքի հետքին մեր այտերէն վար։ Ուրիշ խօսքով մեր վաղը քաւալուն կարիլ մըն է մեր երեկի նամբաներէն փշուր փշուր գոյանալիք։ Ինչպէս ծիստին մէջ քաւալոր ծիստազնդակ մը որ իր վրայ կը փաթքէ անցած տեղերու ծիստերը, անոնցմով հետզհետէ մեծնալու եւ գունու դառնալու համար, այնպէս այ մեր ապագան մեզմէ կը շինուի, անհական միութիւն մը պահել յաջողելով մեր բովանդակ անցեալին եւ ներկային հետ։ Երբ այս հարազար ժամանակով խորհինք, մեզի եկող օրերը պիտի չխուսափին մեզմէ, ինչպէս մեր մասերը պիտի չփոշիանան անցեալի վիհին մէջ ու պիտի ազատինք ապագայի անստուգրենէն, անձեռութենէն եւ ցուցէ մասնաւան մդաւանցէն։

Նոյն երեւոյթը կարելի է դիտել ազգերու հակառագրին երկայնքովը, երբ անոնք կ'անցնին անհատին համար գծուած բոլոր փուլերէն։ Ինչ որ նիշդ է անհատին համար՝ պատճառ չկայ որ նիշդ չըլլայ ազգերուն համար ալ, ըստ կ'ուգենիք տագնապներէն, փորձանքներէն եւ փորձերէն ստեղծելու համբան ուրեկէ հաղորդ կ'ուրանք գալիքին։ Ազգի մը պատմութիւնը ուրիշ բան չէ, բայց իր ազատագրումը կրստարեր ժամանակէն։ Երբ ազգ մը որքան իր ներկային՝ նոյնիան ալ իր պատմութեան բովանդակովը կը մտածէ ու կ'զգայ ինքինքը, կը գոյացնէ այս կերպով իր հաւաքական եսը, իր ոգիին գիտակցութիւնը, ինչպէս կ'ըսէ Ռընան։

Որովհետեւ Յաւերժը պէտք է փնտոել ոչ անցեալի մէջ, իրը քէ ան ժամանակի սկիզբը եղած ըլլայ. ոչ ալ դէպի ապագան, իրը քէ ան ըլլայ ժամանակներու վախճանը, այլ զայն պէտք է որոնել ներկային մէջ։ Վասնիք Յաւերժը ներկային խսութիւնն է ինքնին։ Եւ Ամանորը իրաւ տօն կը դառնայ երբ զայն ընենիք տարիին գերազոյն օրը ուր կը վերանորոգենք զմեզ նոր յաւերժին մէջ, այսինքն մեր էութեան ապրող ու տրոփող եւ զմեզ մեր ներքին գիտակցութեան կամչող կշռոյթին մէջ։